



# Արամ Մանուկեան Ճամբար Շուշի, Արցախ

## Առօրեայ Ցայտագիր 2010

10:30	Ժամանում եւ զքօսանք	
10:45	Նախաճաշ	
11:00	Շարուիլ խումբերով, «Հայր Մեր» աղօթել, Հայաստանի օրհներգը եւ Արցախի հիմնը երգել	
11:15	Բարձրանալ դասարանները, ներկայութեան ստուգում, այլ ստուգումներ	
11:30 - 12:30	<b>Տարօն խումբ</b> <b>Վան խումբ</b> <b>Մուշ խումբ</b> <b>Մասուն խումբ</b>	խմբային նստակեաց խաղեր Ֆիլմի ցուցադրութիւն կամ մշակութային արտայայտութիւն (երգ, արտասանութիւն, պար, եւայլն) խաղալիքի արհեստանոց, գիտութեան աշխատանոց ազգային եւ հայրենասիրական պատգամով ձեռարուեստ
12:30 - 1:15	Ճաշ	
1:15 – 2:15	<b>Տարօն խումբ</b> <b>Վան խումբ</b> <b>Մուշ խումբ</b> <b>Մասուն խումբ</b>	խաղալիքի արհեստանոց, գիտութեան աշխատանոց ազգային եւ հայրենասիրական պատգամով ձեռարուեստ խմբային նստակեաց խաղեր Ֆիլմի ցուցադրութիւն կամ մշակութային արտայայտութիւն (երգ, արտասանութիւն, պար, եւայլն)
2:15 -3:15	<b>Տարօն խումբ</b> <b>Վան խումբ</b> <b>Մուշ խումբ</b> <b>Մասուն խումբ</b>	ազգային եւ հայրենասիրական պատգամով ձեռարուեստ խաղալիքի արհեստանոց, գիտութեան աշխատանոց Ֆիլմի ցուցադրութիւն կամ մշակութային արտայայտութիւն (երգ, արտասանութիւն, պար, եւայլն) խմբային նստակեաց խաղեր

3:15 – 4:15	<b>Տարօն խումբ</b>	Ֆիլմի ցուցադրություն կամ մշակութային արտայայտություն (երգ, արտասանություն)
	<b>Վան խումբ</b>	խմբային նստակեաց խաղեր
	<b>Մուշ խումբ</b>	ազգային եւ հայրենասիրական պատգամով ձեռարուեստ
	<b>Սասուն խումբ</b>	խաղալիքի արհեստանոց, գիտութեան աշխատանոց
4:15 – 4:30	թեթեւ ուտելիք, զբօսանք	
4:30 – 5:00	մարզական խաղեր եւ մրցումներ	
5:00	մեկնում	

**Նօթեր՝**

. Այս հիմնական յայտագրին մեջ պարբերաբար կը ներառուին մասնայատուկ պահեր, ինչպէս՝ քրիստոնէական դաստիարակութեան դասընթացքներ, բնապահպանման նուիրուած պահեր, առողջապահական դաստիարակութեան պահեր, Հրշէջներու Ծառայութեան կողմէ դասախօսական ասուլիս՝ բնական եւ ռազմական այլազան վտանգներու եւ անոնց նկատմամբ զգուշացման գործընթացի մասին, եկեղեցիի մեջ պատարագի ներկայութիւն, եւ այլն:

. Ճամբարի ընթացքին, զայն կ'այցելեն այլազան անձեր կամ միութենական խումբեր: Անոնց կարգին նշելի է Հ.Յ.Դ. Գանատայի Պատանեկան Միութիւնը, որ ամէն երկու տարի տեղի ունեցող իր Հայաստանագնացութեան ծրագրին մեջ, ցարդ երկու անգամ ներառեց յատուկ այցելութիւն մը Ճամբարին, որու ընթացքին որակաւոր եւ օգտակար նուէրներ բաշխեց Ճամբարի երեխաներուն կամ Շուշիի բնակչութեան, նաեւ ընկերային կապեր մշակելով իր անդամներուն եւ Ճամբարի ու քաղաքի իրենց տարեկիցներուն հետ:

. Դրամական ներդրումով Ճամբարի զօրակիցներուն առընթեր, Ճամբարի ծիրին մեջ յատուկ ապրանքներու նուիրատուութիւն կը կատարեն Գանատահայ կարգ մը անձիք ու ընտանիքներ:

*Այս ամէնուն մասին յաւելեալ մանրամասնութիւններ – եւ առատ նկարներ – կը գտնէք այս կայքէջի այլազան բաժինները այցելելով:*